

## ԱՇԽԱՐՀԱԲԱՐԻ ՀԱՐՑԵՐ

ԳԱՐԵՎ առաջ Գաւեիթ անյաղթ մէկ ոճով,  
յետոյ Ունիթոսներն ուրիշ կերպերով այ-  
լանդակեցին մեր գեղեցիկ գրաբարը՝ զոր իր  
նախկին սրբութեան վերածեց Միսիթար, ու  
հիմա ոչ ոք կը յանդգնի հին եղեսնին...  
պարզապէս որովհետեւ քիչ ծանօթ է գրա-  
բարը եւ ամենաքիչերէն գործածուած այ-  
սօր, ապա թէ ոչ նոր ունիթոսներ պիտի  
չպակսէին ինչպէս չեն պակսիր աշխարհա-  
բարի համար՝ որու մասին է այժմ մեր խօսքը:

Անցեալ դարուն վերջերն ան արդէն խկ գտուած ու զատուած էր գրաբարէն՝ ստանալով ուրոյն փայլ ու գեղեցկութիւն։ Նախապատերազմեան շըշանին հսկայ քայլեր առած էր, ճոխ ու գունագեղ, ոչ ոք պիտի ուրանայ անոր դասականութեան հասնող կերպաւորումը Հ. Ո. Ղազիկեանի եւ Վարուժանի էջերուն մէջ, ինչպէս Արիփիարի, Օտեանի, Զարգարեանի, Զոհրապի, Զօպանեանի, Սեւակի, Սիամանթոյի եւ գեռ նոյն շըշանի շատ մը ընտիր գրողներու։

Սյաօր սակայն հինին վրայ բան չէ աւելցած. եւ եթէ շափազանցութիւն է գումժել թէ «կը մեսի մեր աշխարհարարը», բայց ստոյդ է որ վիրաւոր է ան: Պատճառները շատ են: Ազգային իշխող ու պարտագիր մարմինի մը պակասը. յետոյ անբաւական պարասատութիւնը շատերուն որ հացի կամ զբաղանքի համար իրեւ գրագէտ հրապարակ կը նետուին. ու այլեւս ինչ կրնանք յուսալ սունկի եւ թիթեաներու նման առաւ օտ ծնող եւ իրիկունք մեռնող հայ մամուլի արտադրութիւններէն: Այս ընթացքով օրէ օր կը տուժէ առնատուեմ. և անդամութեան ամսէ, լուսզու յայտոր պրատ մասսանք արդ գիտութեանց կարգին:

Ակիդրէն բան է յիշենք որ օտարաբանութիւնները - այսօր շատցած եւ կարծես ընդհանրացած - գլխաւոր չարիքներն են որ մեր լրագրութենէն կը ծնին. լուրերու հապճեպ թարգմանութիւններ կը տեսնենք, և երբեմն գիտական յօդուածներու ալ, ուր բառի գիմաց բան է որ կը գետեղեն, փոխանակ գաղափարի եւ իմաստի դիմաց՝ գաղափար եւ իմաստ գնելու, կամ՝ օտար լեզուին ասութեան դիմաց՝ համապատասխան ու համազօր հայերէնը դնելու:

Գանուն մեր Յեղին եւ Ազգութեան դատին՝ որուն մեծագոյն հիմն ու ազգակը մեր լեզուն է, եռանդուն սրտեր կոչ կ'ուղղեն, մամուլի աշխատակից եւ պաշտօնակից կը հրաւիրեն, բարոյական սաստ մը ձեռք առած՝ «ոստիկանի պէս հսկէ, փոխադարձաբար հետապնդէլ յանուն հայերէնի մաքրութեան և զարգացման»: Այսպէս Պ. Շաւարչ «Յառաջ»ի մեջ գրութեան մասին առաջարկ է առաջարկութեան մասին առաջարկ առաջարկութեան մասին:

Յանուն մեր Յեղին եւ Ազգութեան դատին՝ որուն մեծագոյն հիմն ու ազգակը մեր լեզուն է, եռանդուն սրտեր կոչ կ'ուղղեն, մամուլի աշխատակից եւ պաշտօնակից կը հրաւիրեն, բարոյական սաստ մը ձեռք առած՝ «ոստիկանի պէս հսկէ, փոխադարձաբար հետապնդէլ յանուն հայերէնի մաքրութեան և զարգացման»: Այսպէս Պ. Շաւարչ «Յառաջ»ի մեջ գրութեան մասին առաջարկ է առաջարկութեան մասին:

Զայնակից ըլլալէ առաջ ու նման  
կոչի, «Բազմավիճակ» նախանձախնդիր եւ յա-  
ռաջապահն եղած է միշտ մեր լեզոսի ուսման:

¶. Ծաւարչի յաւակնութիւն մերժող համեստ յայտարարութիւնը կը փափաքինք որ ամէնունն ըլլայ. այն ատեն կը յարգուին փոխադարձ օգտակար դասերը, դիտողութիւններն ու որբազրութիւնները, որոնք յայտնի է անձնական կամ քմահաճոյ պէտք չէ որ ըլլան, այլ հիմնուած ու փաստուած մեր լեզուի հիմնական օրէնքներուն եւ բնութին վրայ. որոնց վրայ պիտի աւելնայ հաւաքանելու հիմնական ձևնու.

յագէտներու հիղինակաւոր ձայնը։  
Ասով սակայն անգամ մ'ալ շեշտեցինք  
արդէն մեր մայր եւ արմատական լեզուին՝  
գրաբարին հիմնական եւ խոր գիտութիւնը  
որ անպայման հարկաւոր է աշխարհաբարին  
մէջ անսխալ ուղղութիւններ առնելու համար։  
Աշխարհաբարին մէջ գործուած սիսալներու  
մեծամասնութիւնը գրաբարի անգիտութե-  
նէն է, ինչպէս յայտնի պիտի տեսնենք մեր  
գիտողութեանց կարգին։

Ոկիզրէն բա՛տ է յիշենք որ օտարաբանութիւնները - այսօր շատցած եւ կարծես ընդհանրացած - գլխաւոր չարիքներն են որ մեր լրագրութենէն կը ծնին. լուրերու հապճեպ թարգմանութիւններ կը տեսնենք, և երբեմն զիտական յօդուածներու ալ, ուր բառի գիմաց բա՛տ է որ կը զետեղեն, փոխանակ գաղափարի եւ իմաստի գիմաց՝ գաղափար եւ իմաստ գնելու, կամ օտար լեզուին ասութեան գիմաց՝ համապատասխան ու համազօր հայերէնը դնելու:

Զենք ուղեր հոս նշանակել զեղծութերու  
անհատութիւնը առողջ կուսակն նմաննեռ:

անհատնուու շարքը. կը բաւսս սսոյշաբի:  
Հետեւանիք տուշա, փոխանակ իրազդմեց,  
գործադրեց ըսելու. տրուած ըլլաղով, փոխ-  
քանիք որ, որովհետեւ համարելով որ. Աեղքիր  
տողաբը, փոխ. մեղքիր տղոց տրական հոլո-  
վով բնութեան ինսգրի, ինչպէս կ'առնեն  
մեղքիրին հօմանիշ բայերը, օր. կը խնայեմ  
քեզի, կարեկցէ մեզի, Աստուած ողորմի  
հոգոյն, կ'արգահատինք ձեզի:

Նոյն ոճով հրապարակ ելաւ վերջերս «քաց  
ի այդ» սխալ ձեւը. «քաց ի» բացառական  
հոլովով խնդիր կ'ուզէ, բաց ի ատկէ, բաց  
ի չայլիկ եւն:

տային ժամանակ<sup>1</sup>, ֆիննանս-իէ<sup>2</sup>, պանք-իէ<sup>3</sup>, քոնֆերանս<sup>4</sup>, աէրոտրոփ<sup>5</sup>, քրոքի<sup>6</sup> եւն սորթութիւնները, քանի որ այնքան համագոր, հոմանիշ բառեր ունինք, երբեմն առաել երբեմն նուազ հզգրիտ նշանակութեամբ, նշագիւ Պահակ, պահանորդ, բաղաքապահ<sup>1</sup> առ աելոյն. Եղեւնչոք, առեւտոքր - տրասուն<sup>2</sup>. Դրանառուն - սեղանաշոք<sup>3</sup>. Ժողով անակցուքին, բանախօսուքիշն<sup>4</sup> են. Սաւառատառեղի, սաշառնարան, բաշարան<sup>5</sup> (թէպէտի լերջինս թռչող և թոցնող ալ նշանակէ). Նասագիծ, որուագիր, նախարարակ<sup>6</sup> (գւոկն.):

ինչպէս թոյլ պիտի շտային Մոսկվա, Եկեղ, Սեվիլ, Ժընէի, Բլումտիլ, Բավուլո ևն. սորթ եւ անձոռնի ձեւերը՝ փոխանակ Մոկուռա, Սեւր, Սեւիլ կամ Սիւիլիա, Ժընէ, Ալպտիւ, Բավուլոյ ձեւերուն. քանի որ հաւերէն լեզուն բաղաձայններէն, ինչպէս նաև

թերթի մը անկիւնը խմբագիր մը զետեսած էր. «Զեմ ժանրահանր Աղջանի, Կոտահենացի եւ Պրոսի անուններուն, քանի որ իրենց հաշարութեները զիտական իմաստ ուրի են, արձանագրուրիւնները ընդօրինաւուած ըլլալով ուրիշներու կողմէ»: Բայց ինչ արմանք. նոյն խմբագիրը զրած էր այդ ներուն մէջ «զոր տարածուած էր». ուղղէ ու: «Մեզի բարական հեռութեները պիտի տաներ»: ուղղէ զմեզ կամ մեզ: «Զբաղուած»: ուղղէ Զբաղած» (ինչպէս հանգչած, կառչած, այսած, մարած, թթված, վարժած, ծնած՝ ներդւ կը. եւն): Ու այդ խմբագրին թղթակից երն ալ ունէին՝ «Զոր ձանեցուած էր» խայտառակութիւնը, ուղղէ որ: «Աքբառոց» (զրառառուն, կարքավար ըստղներուն պէս): ուղղէ վիճառոց: (Ոմանք աշառու կը գործածեն նկիտանալով անշուշտ անոր մարդականոյ

ոսի նշանակութիւնը»: Ու գեռ «յայտնաւերեմ», ուղղէ յայտաբերեմ (ի յայտ բերեմէն) Մանրազնին», ուղղէ մանրազնին<sup>4</sup> (զնին է որմատը եւ ոչ զնինին): «Կը յենուի» դրուած հմեկն ներկայի տեղ որպէս կը կրոնի. ուղղէ լ յենու: Ու գեռ սալոն, քրոքի, փոխանակահիմա, ուրուազիր մաքուր բառերուն:

Ոտանաւորի մը մէջ կար «Մի լուսավիկ»(!). ետոյ «ընթէր», եւ այսպէս եշով հինգ անամ. ուղղէ լըդէր (Զի՞նչ-էր-յէր-հիմ եւն. մմտ. Սէր-սիրոյ. կիզում-կիզ. եւն):

Անցնինք Նկատելու Պ. Շատրվի յան-  
ուգն քայլը դժուար հարցի մը մէջ: Ան կը  
շտէ կովկասէն տարածուած «անձունի սր-  
առ» մի՞ կառուցել-կառուցեցի-կառուցող, զե-

¶. Ծաւարչ զրաբարի զիսաւոր կնձիռին  
էջ է ինկած, ինչպէս կ'անուանէ Այտը-  
եան<sup>5</sup>. յաւելուածոյ եւ անկանոն բայերը  
թենց տարօրինակ երեւոյթներուն մէջ շատ  
տրհրդածել կու տան մեզի:

Պ. Եաւարչի ուշագրութենէն կը վրիպի որ  
այսծականները կը կազմուին թէ ներկայի  
որմատէն՝ օր. կառուցան-ող, մատուցան-  
դ, եւ թէ կատ. օր. կառուցող, մատուցող.  
անաւանդ թէ կա. արմատը աւելի գեղե-  
կի է, ընդհանուր և երբեմն միակը:

Յիշե՞նք առող յՈրդոց, արկողդ զրոյ, և  
ողի ի Հօրէ, տեսող զաղունեաց, ահա այր  
երող և արքեցող, և ոչ ոչող և բնվոյ.  
արձող, բացող, և ոչ բաւող, դառնող ևն.  
արմանամ - զարմացող, մերձենամ - մեր-  
եցող, և ոչ զարմանող, մերճենոց:

Այսպ, և ոչ զարգացնելով՝ արդառաբ.

Ոշեցին այս հարցին դիւրին ելք մը գը-  
ած է. աւեցի, բացեցի, բերեցի, դրեցի,  
արկիցի (փոխ. առի, դրի, զարկի՝ եցի). ինչ  
արմանարի որ կոմիկասահայն ալ նման ելք

Ալաւատը առ գորդապահակայ ալ առա սեք  
ը գտնէր մասուց-եցի, կառուց-եցի ևն .:  
Սըեւմտահայն ալ քիչ շատ նոյն ուղին  
ոնելու հետ չէր կ'ըսէ խցեմ - խցեցի,  
ուժեմ - մաշեցի, կիզեմ - կիզեցի: Պ. Յա-  
րը կրնայ տանիւ գրաբարի լուծը, խցի,  
ցեր. հը . խից.- կիզի, կիզեր . հը . կ'զ,  
ո'չ, սպան եւն .: Գ.ր. անիծանեմ - անիծի  
անիծ, դիզանեմ - դիզի - դ'զ, կլանեմ -  
այ (հ) - կլաշ. աշին. արդէն եղած է անի-  
ճեմ - անիծեցի, դիզ-եցի, կլլ-եցի, ներկ-եցի,  
պան-ն-եցի, ստեղծ-եցի. նոյն խև պարզ  
որմատով բայերը՝ հանեցի, արգիլեցի (գր.  
մել առաջի) են .:

Աւելի, ապօնի) եւն։ :  
 Վոյն ձգտումը չէ բարդերունը . լր-տե-  
 սի (տեսի), երկրապահը (պազի), ձերքա-  
 պահը (կալայ), ոչնինդրեցի (եղի) եւն։ :  
 Առանց վերջնական վճռի, կամ ընդգըր-

կելու կովկասահայ ձեւը, պիտի ըսենք թէ  
անձոռնի սխալ » չէ, և այս հարցը դեռ  
ուժուելիք է. իսկ կառուցող, զեկուցող, մա-  
ռուցող ձեւերը ընտրելագոյն են քան մա-  
ռուցանողը, զեկուցանողը եւն.։

Հ. Եղիս Փետրվառ

Հ. ԵՎԻԱ. ՓԻՉԻԿԵԱՆ